



ASSOCIAZIONE CULTURALE PADUS-ARAXES
ՊՈՎՐԱՔԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆ
PADUS-ARAXES CULTURAL ASSOCIATION

ՄԱՍԼՈՅ ԶԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ
ԱՄԱՌՆԱՅԻՆ ԽՏԱՑԵԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՔ
Oqnosunu 2022

Պսակաժահրի համաճարակը կը շարունակէ իր ընթացքը: Այսու հանդերձ, Պո-Արաքս Մշակութային Միութիւնը, ուզելով շարունակել իր այլեւս քառորդ դարը անցնող աւանդութիւնը, ինչպէս 2021-ի Օգոստոսին, այս տարի եւս Օգոստոսին մտադիր է կազմակերպելու Զայ Լեզուի եւ Մշակոյթի ամառնային խտացեալ դասընթացքը: Կը վստահացնենք թէ ամեն փոփոխութիւն այստեղ գրուածին նկատմամբ ժամանակին իսկոյն պիտի տեղեկացուի հանրութեան:

Վենետիկի Պո-Արաքս Մշակութային Ընկերակցութեան, Վենետիկի “STUDIUM MARCIANUM” Զաստատութեան հետ գործակցաբար, կազմակերպած Զայ Լեզուի եւ Մշակոյթի ամառնային խտացեալ դասընթացքը **տեղի պիտի ունենայ Օգոստոս 8-23: Զննութիւնները՝ Օգոստոս 24-ին:**

ԺԱՄԱՆՈՒՄ՝ Օգոստոս 7-ին (արձանագրութիւններ), ՄԵԿՆՈՒՄ՝ Օգոստոս 25-ին:

ԴԻՄՈՒՄԻ ՊԱՅՄԱՆԱԺԱՄ՝ Մարտ 30: https://APPLICATION_FORM.pdf

Դասընթացքը ունի չորս մակարդակ՝ բացարձակ սկսնակներէ մինչեւ յառաջադէմներ:

Դասերը տեղի կ'ունենան ամեն օր, **օրը հինգ պահ՝ առաւօտեան:**

Դասընթացքի տեւողութիւնը ուսուցողական 65 ժամով կը սահմանուի:

Դասերու ներկայութիւնը **ՊԱՐՏԱԴԻՐ** է: Մասնակցութեան համար պահանջուած **նուազագոյն տարիքն է 18:** Դասընթացքի **վարիչը կրնայ այլապէս տնօրինել** ծնողներու գրաւոր հաւանութեամբ: Դասերը տեղի պիտի ունենան STUDIUM MARCIANUM-ի գլխաւոր շէնքին մէջ՝ <https://www.seminariovenezia.it/cms/galleria/il-seminario/>:

Դիմումները պետք է կատարուին ԱՆՁԱՄԲ եւ ԳՐԱԴՈՐ, նշելով միշտ ԶԵՌԱԽՕՍԻ թիւ մը եւ ԵԼԳՐԱՅԻՆ (E-Mail) հասցէ մը:

Դասընթացքին զուգահեռ տեղի պիտի ունենան մշակութային ձեռնարկներ՝ մասնագիտական դասախօսություններ (ծրագիրը յայտարարելի՝ գարնան), Վենետիկյան այցեր, Վերափոխման Ս. Պատարագին եւ Խաղողօրհնեքին մասնակցություն Ս. Ղազարու Մայրավանքին մեջ: ՓԱՓԱՔՈՂՆԵՐՈՒՄ, կեսօրե վերջերը, ՁՐԻԱԲԱՐ ՊԻՏԻ ԱԲԱՆԴՈՒՄՆ՝ ԴՈՒԴՈՒԿԻ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐՈՒ Դասեր, եթե ժամի պայմանները արտօնեն:

Արձանագրության սակն է՝ 850 € կամ համապատասխանը՝ տարարժույթով ըստ օրուան սակին:

ԿԵՑՈՒԹԵԱՆ ԾԱԽՍ (7 Օգոստոս-25 Օգոստոս - 18 զիշեր):

✓ 670,00 € անձ գլուխ, երկու հոգինոց սենեակի մեջ. ենեակի ներառեալ ծառայություններ. գովասարքիչ, համացանցի ալիք (Wi-Fi), առանձին ճեմիշ եւ լուացարան, խոհանոցային անկիւն. Սենեակին մեջ մազ չորցնող գործիք չկայ:

✓ 1000,00 € առանձին ննջասենեակի մեջ. Ներառեալ ծառայություններ. գովասարքիչ, համացանցի ալիք (Wi-Fi), առանձին, ճեմիշ եւ լուացարան, մազ չորցնող գործիք, նախաճաշ, կեցութեան տուրք. Սենեակներուն մեջ սառնարան չկայ:

Կեցութեան տուրքը Վենետիկի մեջ 2011-էն ի վեր օրէնքով պարտաւորիչ է.

ՆՇՈՒԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՄԻՋՈՑԻՆ ԿԱՐԵԼԻ ՉԷ ԿԵՑՈՒԹԵԱՆ ԾԱԽՍԸ ՕՐԱԿԱՆ ԴՐՈՒԹԵԱՄԲ ՎՃԱՐԵԼ: ԲՈՂՈՐ ԱՆՈՆՔ ՈՐ ԿԸ ՓԱՓԱՔԻՆ ՆՇՈՒԱԾ ԹՈՒԱԿԱՆԷՆ ԱՌԱՋ ՀԱՄԱԽԻ ԿԱՍ ՎԵՐՋԸ ՄԵԿՆԻԼ ՊԷՏՔ Է ՈՐ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԸՆԵՆ: Եթէ **ՂԱՍԸՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑԻՆ ՁԵՐ ԿԵՑՈՒԹԻՒՆԸ ԱՆՁԱՄԲ ԿԸ ՀՈԳԱՔ**, կը խնդրենք որ այս պարագան **չուտով** հաղորդէք մեզի:

Այս գումարին **600 Եւրոյի բաժինը** պետք է վճարուի կանխաւ՝ մինչեւ Մարտ 30: Այս կանխավճարը պետք է կատարուի դասընթացքի ընդունուելէն սկսեալ 15 օրուան ընթացքին, դրամատնային փոխանցումով կամ միջազգային ընդունելի փոխագրով (cheque): 15 Մարտէն վերջ, իբրեւ կանխավճար, պետք է դրկուի **850 Եւրոյ** մինչեւ ՅՈՒՆԻՍԻ 30ը, որ **արձանագրության համար վերջին պայմանաժամն է:** Արձանագրության մնացեալ մասը ՊԷՏՔ Է ՎՃԱՐՈՒԻ ԱՆՊԱՅՄԱՆ ՄՈՒՏՔԻ ՕՐԸ հնչուն գումարով կամ միջազգային ընդունելի փոխագրով (cheque): ՎԱՐԿԱԹՂԹԱՅԻՆ վճար (Credit card) **չ'ընդունուիր:**

10% զեղչ մը կը կատարուի անոնց՝ որոնք նախապէս լաւ արդիւնքով մասնակցած են դասընթացքին, գոնէ երկու անգամ: Նոյն զեղչը կը կատարուի նաեւ միասին յաճախող մօտիկ ազգականներէն մեկուն (ծնողք, քոյր, եղբայր, կողակից): **ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՍԱԿԸ Ո՞Չ ՄԷԿ ՊԱՐԱԳԱՅԻ ԿԸ ՓՈԽՈՒԻ ԵՒ ԿԱՏԱՐՈՒԱԾ ՎՃԱՐՈՒՄԸ ՈՐԵՒԷ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՈՒԻՐ**, բացի բժշկական վկայութեամբ

հաստատուած հիւանդութեան կամ պսակաժահրի (covid-19) արգելքին բերմամբ: Դրամատնային փոխանցումին (bank transfer) համար, յետ դիմումին ընդունելութեան՝ քարտուղարութիւնը պիտի դրկէ Պո-Արաքս Ընկերակցութեան դրամատնային հաշուի հարկաւոր տեղեկութիւնները (հաշուի թիւ, IBAN եւլն.): Նոյնպէս պիտի ուղարկուի փոստային հասցեն՝ փոխագրերու ուղարկումին համար: **Դրամատնային բոլոր ծախսերը** դիմողին կը պատկանին:

Կ'ընձեռուի բնակութեան հնարաւորութիւն՝ Վենետիկի պատմական կեդրոնին մէջ, օժտուած՝ խոհանոցային յարմարութիւններով: Գիներու մասին տեղեկութիւնները շուտով պիտի հաղորդուին յաջորդաբար:

Իւրաքանչիւր **ճաշ կամ ընթրիք**, գոր ամեն ոք պետք է ԱՆՁԱՄԲ հոգայ, կրնայ արժել 10-15 Եւրոյ:

Ջերմօրէն կը յանձնարարուի փախադրամիջոցներու համար **CARTA UNICA** գեղչաքարտի գնումը:

Յաւելեալ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ Ի համար ելգիր մը (E-Mail) ուղարկել հետեւեալ հասցէին՝ info@padusaraxes.com, c/c benedettacon@gmail.com հասցէին, կամ հեռաձայնել, նաեւ WhatsApp-ով, բջիջայինի հետեւեալ թիւին՝ +39.379.1330687, Երեքշաբթի եւ Ուրբաթ առաւօտները՝ ժամը 10:30-13:00 (ԻՏԱԼԻՈՅ ԺԱՄՈՎ): Եթէ կարելի չըլլայ անմիջապէս կապ հաստատել, կարճ հաղորդում մը դրկել տրուած թիւին: Հեռաձայնելէ առաջ լաւ ստուգել երկիրներու միջեւ ժամերու տարբերութիւնը: Կազմակերպութիւնը պատասխանատուութիւն չի ստանձներ տպագրական կամ այլ վրիպակներու նկատմամբ: